

ծիքներն են. ասոր համար է որ Յիսուս իր աշակերտներուն կատարած զիսակա- նութիւնները կը նկատէ սատանին վրայ տարուած յաղթանակ մը (Ղուկ. Ժ. 8). հօրին տունը մտնելու և անոր ունեցած- ները յափշտակելու համար՝ ո՛չ ապաքէն պէտք է կապել զայն (Մտթ. ԺԲ. 29): Բայց թէ և Քրիստոս ինքն անձամբ յաղ- թահարեց խաւարին իշխանութեան այս միտպետը, բայց սատանը զարձեալ, իր բնութեամբն իսկ, տէրն ու բռնաւորը կը մնայ մարդութեան (Ղուկ. Դ. 6): Ստաց- ուածքի սէրը, այս զգուցիկ արտը, պատ- ճառ կ'ըլլայ ամենէն աւելի երևան բերե- լու անոր չարանկէզ ոգին (Մտթ. ԺԲ. 28). ինչ ինչ մարմնական հիւանդութիւններ ա- նոր կը վերագրուին (Ղուկ. ԺԳ. 16): բա- րոյական անկումներուն մէջ է մտնաւանդ որ կը յաղթանակէ այս տխրող էակը: Ինքն է որ, Յուզան օճիրի մղելով, միւս աշա- կերտները ցորենի պէս կը խորացուի (Ղկս. իԲ. 3, 31): Չյանդնեցա՞ւ յարձակիլ նոյն իսկ Աստուծոյ Որդիին վրայ (Մտթ. Դ. 1-11), և, իր նենգամտութեանը մէջ, ի հարկին, սիրուած անձի որ կերպարան- քը չ'ա՛ռնուր միթէ, իր զոհերը մեղքին մէջ քաշելու համար (Մրկ. Ը. 33):

Միւս կողմէ, սակայն, Սատանը ա՛յն ստան միայն իր ազդեցութեան տակ կըր- նայ առնել մարդերը, երբ արտաքին փոր- ձութիւնը կը համապատասխանէ ներքին ցանկութեան մը. վստայի, սիրտէ՛ն է որ, ըսած է Յիսուս, զուրս կուզան սպանու- թիւնները, շնութիւնները եւ յոռի մտա- ծութիւնները (Մտթ. ԺԵ. 19): և այնպէս է մեր բնածին չարատեսութիւնը՝ որ նոյն իսկ Քրիստոսի օրհնելի գործունէութիւնը երկրի վրայ մեղքի օտիթ մը կ'ըլլայ մեղի համար (Մտթ. Թ. 6): Վա՛յ սակայն ա- նտնց որ, գիտնալով և ուզելով թէ այդ- պէս է արդարև, կը գայթակղեցնեն իրենց եղբայրները (Մտթ. ԺԸ. 7): Այդպիսի ան- կումներ, անշուշտ բնական են. մեր բոլոր յոռի միտումները ասոր կը մղեն զիդդ բայց, այնու ամենայնիւ, վերջին օրը Քր- րիստոս իր թագաւորութենէն պիտի մեր- ժէ զանոնք որ անխրուութիւն կը գործեն (Մտթ. ԺԳ. 41):

Այսպէս իբրև թշնամիէն լարուած ծուզակ մը ցուցնելով մեղքը, Յիսուս ա-

նոր արտաքին նկարագրին է որ կը յայտ- նէ. զանիկա կը ներկայացնէ ոչ թէ իբրև թագուն արամադրութիւն մը, այլ իբրև շօշափելի իրականութիւն մը, որուն կ'ընդ- հարինք մենք ամէն քայլափոխի: Ուրիշ կողմով մը, զինքը գործողին հետ իր յա- րաբերութեան մէջ նկատուած ատեն, մեղ- քը կ'առնու այնպիսի անուններ, որոնք կը ցուցնեն անոր որչափ վտանգաւոր եւ յի- մարական լինելը: Անիկա ἀμαρτία, ἀμαρ- տημα կամ ἀμαρτίασεν է (Մտթ. Թ. 2, Մրկ. Գ. 28), այսինքն մալուրանքո կամ ան- նպատակ շիզոն՝ ուղիղ ճանապարհէ (*). այսնցնեք» (παράπτωμα Մտթ. Զ. 14, 15) այսինքն զանցառութիւն որ և է պատուէրի մասին կամ «անօրէնութիւն» (βουμία, Մտթ. Է. 23, ԺԴ. 41): Ուստի ասոր հետևանքը կ'ըլլան կորուստ և մահ (Ղուկ. ԺԵ. 24, 32). վասնզի, եթէ Յաւիտենականի գառ- նալը կանք է, անկէց հետանալը մահ մի- այն կրնայ պատճառել: Այսպէս լինելով բնական մարդը, ամբողջական փոփոխու- թիւն մը հարկաւոր կ'ըլլայ անոր համար որ կ'ուզէ արդի արքայութեան» ըլլաւ. «եթէ ոչ զարմջիք ե կղիջիք իբրև զման- կըտի, ոչ մտանիցէք յարքայութիւն երկ- նից»:

(Շարունակելի)

Ժ. 9.

(*) Մեր թարգմանութեան մէջ այս երեք տե- ղերն ալ «մեղք» է նշանակուած:



ՆՈՐԶՈՒԲԳ ԵՒ ՆՈՒԳ

Հարկ է ի մեի ունենալ միշտ աւ՛ գաղա- փարը թէ ո՛չ թէ մարմինին համար պատրիկ ապրիլ, այլ թէ յենի կրեար ապրիլ առանց մար- մինի: Եթէ չափազանց փարած մնանք անոր, կ'առնալու ինքն երկիւղներով, կ'ընկնուինք հո- գեռով, և կ'ընթարկուինք հազար ու միկ ծա- ճութեանց: Կեղեցիկ բարոյական սը ոյի՛նէ է այն մարդու համար, որուն համար զիզիխ- կանը ամեն ինչ է: Տու՛նք մարմինին բոլոր այն ինտելիկտը գոտ կը պահանջէ ան, բայց զինքանք անա բոցեռուս մեք ճեռել զայն, երբ քանակաւորութիւնը՝ պատրիկ և պատրիկաւոր- փուկը կը հրանայեն: